

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. - «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու». Թեհրան, 1948:

Բանասիրական, պատմական եւ գրական-քննադատական շարք մը աշխատութեանց կարգին, որոնք յաջորդաբար լոյս տեսան վերջին քանի մը տարուայ ընթացքին ծանօթ բանասէր Արամ Երեմեանի ըստորագրութեամբ, այս անգամ մեզի հասաւ քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուի մասին 48 էջոց այս գրքոյկը:

Սովետական Հայաստանի տաղանդաւոր եւ առաջին աչքաուս քանդակագործուհին, գրաւած է ուշադրութիւնը Արամ Երեմեանի՝ երբ ան 1946ին Հայաստանի հրաւիրուած էր՝ մասնակցելու Սովետահայ Գրողներու Բ. Համագումարին:

Գրքոյկին յառաջաբանէն կ'իմանանք թէ Պր. Ա. Երեմեան՝ Ուրարտուի մասին յօդուածներ հրատարակած է «Կոչնակ»ին, «Անահիտ»ին, «Վերածնունդ»ին եւ այլ պարբերաթերթերու մէջ, բայց «նրա աշխատանքները քանդակագործութեան անցած ուղին եւ ստեղծագործական արուեստի էութիւնը դեռ լրիւ չի լուսարանուած»:

Այծեմնիկ Ուրարտուի հետ անձամբ ծանօթանալէ, անոր քանդակներն ու արձանները իր սեփական աչքերով դիտելէ ու վերլուծելէ, հայ քանդակագործուհիին արուեստը ուսումնասիրելէ յետոյ՝ Պրն. Երեմեան, արուեստագիտուհիին զեղարուեստական գործունէութեան 20ամեակին առիթով, մեզի կու տայ անոր «ստեղծագործական արուեստին էութիւնը», իր իւրայատուկ, պարզ, խորաթափանց եւ նրբաձաշակ դիտողութիւններով լուսարանելով Այծեմնիկի արուեստին արժէքն ու յատկանիշերը:

Իրբեւ ուշագրաւ պարագայ Պրն. Երեմեան կը նշէ որ Այծեմնիկ Ուրարտու առաջին հայ արձանագործուհին է՝ որ վերջին քան տարուայ ընթացքին իր քանդակագործական գործերով ապահոված է իրեն՝ բացառիկ տեղ մը Հայաստանի տաղանդաւոր արուեստագէտներու հոյլին մէջ: Իր արձանները, կ'ըսէ Պրն. Երեմեան, ցոյց կու տան թէ արուեստագիտուհին լուրջ կրթութիւն ստացած է եւ ինքնաշխատութեամբ վարպետ արձանագործուհի մը եղած, թէ իր «քանդակներով կարողանում է խօսիլ ձեր հոգու-

հետ, յուզել ձեզ, եւ իշխել ձեր զգացումները վրայ»:

Հայ քանդակագործուհին լիովի ուսումնասիրած է հայոց հին պատմութիւնը, արուեստը եւ նորին հետ վերստեղծած է նաեւ հիմք, անշուշտ իւրացնելով հինին լաւագոյն տարրերը: Այծեմնիկի յատկանիշն է պարզութիւնը, բնականութիւնը, խօսունքութիւնը իր արձաններուն, որոնց արտաքին պատկերէն՝ դիտողը կ'անցնի անոնց ներքին աշխարհի էութեան: Ահա թէ ի՞նչ կ'ըսէ այս մասին ինքն իսկ Այծեմնիկ իր մէկ նամակին մէջ, ուղղուած առ Պր. Ա. Երեմեան. «Պորտք քանդակելիս անհրաժեշտ է արտաքին դժերի, զսկումնակալ նմանողութեան հետ մէկտեղ՝ դրսեւորել նաեւ տուեալ անձնաւորութեան ներքին աշխարհը, այսինքն ներաւ հոգեբանականը. միայն այդ դէպքում պորտքէն կը ծառայէ իր նպատակին»:

Կը յիշատակուին քանդակագործուհիին գործերէն՝ «Ստեփան Ծահուճեան»ի արձանը, «Ռուս կինը», «Ըմբիշ Սալի-Սիւլէյմանը», «Հայ աղջիկ կուժը ձեռին», «Բանուորական թղթակիցը», «Նայիրի Զարեան», «Յովհաննէս Թումանեան», «Աւետիք Իսահակեան» եւ ուրիշներ:

Յ. ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈՒՐԵԱՆ. - «Սօսեաց անտառ». Փարիզ, 1949. Գին՝ Ֆր. Ֆրանք. 40՝:

Ահարոն Տատուրեան «Մազաղաթներ» եւ «Պոհեմականք» հատորներէն վերջ կու տայ «Սօսեաց անտառ»ը, որուն խորագիրը ներքին պարունակութեան հետ այնքան սերտ կապ չունի: «Վշտին հէքեաթները» շարքին մէջ միայն կը զգաս Սօսեաց անտառէն փչող հայրենական զեփուին քողցրութիւնը՝ որ կու դայ պահ մը ամոքել հոգեւանջ ցաւերը:

Մորադրէն աւելի ներքինն է, սակայն, աւելի կարեւորը:

Ահարոն Տատուրեան նախապատերազմեան դէմք մ'է, զարգացած Վարուժանեան մաքուր արուեստին դիտակցութեամբը, եւ հմուտ եւրոպական գրականութիւններու զեղեցիկութեանց: Մտերիմ ծանօթութիւն մը դիւ կը կապէր իրեն՝ երբ երկրորդ միջազգային պատերազմէն առաջ մեր Սեւրի Մուրատեան վարժարանին մէջ

երկու տարի միասին ապրեցանք, ուր ամէնէն քաղցր պահերն եղան գրականութեան մասին մեր խօսակցութեան ժամերը: Ահարոն այդ պահերուն ինձ կը թուէր փիլիսոփայ մը, Դիոգենիտեան փիլիսոփայ մը, որ կեանքին կը նայէր արհամարհանքով, ուղղած իր տեսլականը իմաստութեան արժիւն, որուն թոխէքը կը սիրէր դիտել ու տեսնել մարդկային կեանքի ամէն երեւոյթներուն վերեւ: Փիլիսոփայ մը՝ որ ունայնութիւն կը գտնէր իր յուրճը, ունայնութիւն կեանքի ամէն հաճոյքին ետեւ, ու կ'ըսէր իր շրթներուն վրայ յաճախ՝ հեղանք մը մարդկային իրերանցումներուն եւ տաղնապնդուն դիմաց, որոնք փառքի կամ մեծութեան ի խնդիր հեւ ի հեւ կը վազէին: Փիլիսոփայ մը՝ որ կ'ուսումնասիրէր մարդերը, նկարագիրները, ճիտումները, անոնց բոտորին մէջ որոնելով մնաւուն արժէքը իրենց կատարածին, ըսածին, գրածին. ու ամէնէն վերջ՝ c'est un type մ'է-ով կը վերջացնէր խօսակցութիւնը:

«Սօսեաց անտառ» ինձ կը թուի թէ Ահարոնի հոգեբանութիւնը, դիւք իր մորտայնութեան ու նկարագրին մէջ հաշտացրող գործ մըն է, աւելի քան «Մազաղաթներ»ը եւ «Պոհեմականք»ը, թէեւ իմ նախասիրած հատորս իրբեւ գրականօրէն բարձր որակ յայտարարող՝ կը մնայ միշտ «Մազաղաթներ»ը, ուր կան յղացումով եւ արուեստով կատարեալ բազմաթիւ էջեր, որոնց մասին ցարդ պատահութիւնը չունեցայ արտայայտուելու դրով, հակառակ իմ խոստումիս բանաստեղծ բարեկամիս, որ կը յուսամ թէ կը ներէ իմ այս լուրթեանս:

Ներկայ հատորին մէջ Ահարոն մտահոգուած կ'երեւի օրկանիք քերթուածներ տալու ձեռքով. որոնցմէ առաջինը՝ Ֆերտալեզ գաղափարային վիպերգ մ'է, որ կ'ընդլայնէ մարդկութեան օգտակար ըլլալու տենչ մը, արթնցած Թրքուհի մը մէջ, հարս՝ Թրքական անունի եւ տարագիր տակ ծածկուած Հայկ Պարթեւեան հայ երիտաւորին, որ իր կեանքը ապահովելու սարդին, որ իր կեանքը ստան մէջ համար կը մեռնէ տան մը սրտին մէջ հայրենասիրութեան ձայնը: Վիպերգ մ'է ըստ իս այս գրական ձեւը, նման այն փորձերուն՝ որոնց նմոյշը տուած է Յ. Թումանեան իր «Անոյշ»ով, «Թմկաբերդի

առում»ով, «Անհուն»ով, կամ Վարուժան իր զիւցազնափչելով՝ ինչպէս է «Նէկիտ Տօնէլ»ը եւն.:

Ահարոն պիտի ներէ եթէ ըսեմ որ խորհրդաւոր սկզբնաւորութեան մը վերջ, նիւթին ընդլայնումը տկար մնացած է հոն, գաղափարային կեանքին պատկերացումը հապճեպ ունի. Ֆերտալեզ եւ Հայտար ֆէթէվ պէյ՝ կը ծրագրեն մարդկութեան եւ ընկերութեան օգտակար գործեր կատարել, բայց այդ ամէնը կը մնայ մի միայն ծրագիր, որովհետեւ կը յաջորդէ խիղճի մահը Ֆերտալեզին, եւ Հայկ Պարթեւեանի մէջ՝ խղճի խայթը իր աղաչանութեան կեղծ ուրացումին համար: Պատմուածքին զուգուած պատկերաւոր սողերը՝ միայն զեղեցիկութիւն կու տան այդ վիպերգին:

«Վշտին հէքեաթները» Ահարոնի մէջ հէքեաթագիր բանաստեղծը կը յայտնեն, նորութիւն մը՝ որ անոր տաղանդին մէկ զեղեցիկ կողմը կը կազմէ. այդ հէքեաթներն են. «Նշգր», «Սիրտը», «Առաւօտ նաւասարդի», «Փետուրը», «Արցունքները», «Աչքերը», «Իշխանուհին», «Թագաւորը», «Մահը», ինը հէքեաթներ՝ որոնցմէ երեք հատը միայն («Փետուրը», «Աչքերը», «Իշխանուհին») քաղուած են Ժողովրդական գրոյցներէն, մնացած վեցը՝ իր ստեղծագործութիւններն են. զեղեցիկ՝ մանաւանդ «Արցունքները», «Թագաւորը», «Մահը»:

Հէքեաթային ոճ մը կը յայտնէ իսկապէս հոս Ահարոն, պարզ ու յիշատ տաղաչափական յօրինուածքով մը՝ որ կը խօսի աչքին ու ականջին, առանց փնտրուելի գրական հոծ պատկերներու, որ կրնար հեռացնել դիւքը ցանկացուած պարզութենէն, անհրաժեշտ պայմանը մշակուած սեռին:

ԱՐԵՒԵԼԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ բաժինով եւ յաջորդով կը մտնենք Ահարոնի անձին ու նկարագրին մէջ: Օվածքքի Ահարոնը, սիրող իր ծննդավայրի օդին ու ջուրին, տարուած գերազանցապէս արեւելքի հրմայքէն, որ թէեւ անցած արեւմուտք՝ բայց կը սիրէ լոյսը արեւելքին: Կենսագրական համառօտ ակնարկ մ'է այդ քերթուածը, իր ապրած վայրերուն, որ հայրենակարօտ կոչով մը կը վերջանայ՝ հրաւիրելով հայերը վերագառնալու իրենց

հայրենիքը: Այդ կենսագրական ակնարկներուն մէջ մոռցուած չէ Վենետիկը ու հեռաւոր Ս. Ղազարը, Բազմատունիի հանձարին դիմաց իր հիացումները, որոնք արձանագրուած են հպարտութեամբ եւ գլխակցութեամբ:

Վերջին բաժինը ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ-ն է, ուր խորագիրը չարգարանար կարծես նորէն ներքին պարունակութենէն, բայց ընդհանուրի մէջ հոգեկան ու ընկերային անդորրութեան ձկտող հոգիի երգն է այդ բաժինը. խաղաղութիւն հոգիի Աստուծոյ հետ (Վերապի Յաւելուած), խաղաղութիւն հոգիի մահուան զաղափարին դիմաց (Ժամանակ), խաղաղութիւն մարդուն (Ժամանակ), խաղաղութիւն անասուն մէջ (Խմաստութիւն), խաղաղութիւն այէկոծ հոգիի լուսեան թեւերուն տակ, խաղաղութիւն մարտէ վերադարձող երիտասարդին իր հայրենի տան մէջ, խաղաղութիւն մայրերուն՝ որ կը սղային տարիներով իրենց զաւակներուն անջատուձ, խաղաղութիւն բոլոր սրտերուն համար՝ որ ազգատութեան ու տառապանքի ծանրութիւնը կը վերցնեն իրենց ուսերուն վրայ. հուսկ խաղաղութիւն մտքերու մէջ անոնց որ անմահութեան հաւատքը չունին, որ նիւթի ցանցին մէջ բռնուած կը հարցնեն. «անմահութիւն կա՞յ արդեօք»:

որոնց բոլոր հարցերուն կը պատասխանէ քերթողը լուսաւոր ու ջերմ հաւատքով. «միթէ կրնա՞յ կորչել մարդը, միթէ կըրնա՞յ հոգին թաղուել, միթէ կրնա՞յ սիրտն ի սպաս մեռնիլ, միթէ կրնա՞յ մեռնիլ բանն անճառ, կամ յոյսն անհուն»: Անմահ ենք, կ'ըսէ քերթողը. վասնզի Տէրը նոյն է միշտ, անփոփոխ, որու զոյլութեան փաստերն ենք մենք, եւ ինքը մեր փաստը անքնին:

Այս շարքին եւ նաեւ ամբողջ հատորին ամէնէն գեղեցիկ քերթումները բոս իս կը կազմեն «Ժամանակ», «Լուսիւն», «Պաղատութիւն» եւ «Անմահութիւն» կրտորները, փիլիսոփայական վերլուծութեամբ եւ հոգեկան զբաւիչ զգայութեամբ, իրենց ձեւական խնամուած կատարելութեամբ, որ յատկանշական կէտերէն մին է Ահարոնի քնարին:

«Սօսեաց անտաս»ի բոլոր քերթումները, բաց ի «Փերտանէ»էն որ գրուած է Սուրբանիէ 1916ին, արդիւնք են 1941ի

տարւոյն իրենց յղացումով եւ յորինումին ընդհանուր վիճակով, արդիւնք նոր աշխատութիւններու թափի մը՝ որուն լըծուած է հեղինակը յետ «Պահեմականք»ի հրատարակութեան:

Մեր շնորհաւորութիւնները Ահարոն Տատուեանի, որուն կը մաղթենք անգամ մ'ալ խղել իր լուսէր առանձնութիւնը նոր հատորով վերստին ասպարէզ իջնելու: Առանձնութեան եւ լուսեան քերթողն է արդէն ինքը ամէնէն աւելի, մէկը որ կ'ապրի եւ կը զգայ աշխարհէն հեռու, ապրելով աշխարհի մէջ, ու դիտելով մարդերը հեռուէն: Ահարոն այն բանաստեղծը չէ որ իր շուրջ ստեղծէ շարժում, ամբողջները խանդավառէ, զաղափարախօսական հոսանք ու փոթորիկ հանելով: Ո՛չ. Ահարոն լուսեան է, կը խորհի ու կը ստեղծէ, եւ հոտ է իր եղականութիւնը, որ լուսեան մէջ մարմին կու տայ իր խոհերուն եւ մարդկային հոգիի ձկտումներուն ու սաղնապներուն: Ներկայ հատորը սպացոյց է թէ ան իր ստեղծագործական ուժերուն մէջն է դեռ. հայ գրականութիւնը կը սպասէ իրմէ նոր յայտնութեան մը:

Հ. ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱՇԵԱՆ


Կրկին կը ծանուցանենք հոս որ այս տարուան «Բազմավէպ»ի 7-12 միացեալ թիւերը մէկ հատորով նուիրուած պիտի ըլլան Մխիթար Արքայոց մահուան 200-ամեայ Յորելեանին:



ՀԱՆԳԻՒՍ ՀՈԳԻՈՅ

Հ. ԳԷՈՐԳ Վ. ՈՍԿԵԱՆԻ

... ..



Ծնած Պանտրմա 24 Ապրիլ 1894ին, եւ Յովսէփ Վ. Պարիկեանի խնամքով Ս. Ղազար հասած 1908ին, ուսումնական շրջանը բոլորելով քահանայ ձեռնադրուեցաւ 1916 Սեպտ. 8ին եւ աստուածարանական ուսումներուն բարձրագոյն վկայականը Հոռմի համալսարանի մէջ ստանալով 1920ին, նուիրուեցաւ շուրջ երեսուն տարի ուսուցչական ասպարէզին՝ Մխիթարեան վանքի եւ վարժարաններու մէջ, բազմաթիւ աշակերտներու ջամբելով մտաւորական ու հոգեկան սնունդ՝ իր բազմապիսի հմտութենէն եւ անոր հետ իր առողջ լուկրդունքներէն եւ հաւատքէն: Անգուցիւս անդուլթիւնը խորտակեց մեր իր վրայ դրած յոյսերը՝ երբ հազիւ տարի մը ան-

ցած էր իր տեսուչ անուանուելուն Աղեքսանդրիոյ Մխիթարեան վարժարանին: 1948 Դեկտ. 1ին ցուար ձեռքը Վենետիկ կը հասնէր, ուր ապրեցաւ հինգ ամիս ու կէս՝ շրջապատուած իր եղբայրակիցներուն սիրով ու խնամքով, ձգելու համար ընդ միշտ Մայիս 15ին ունայն այս աշխարհը եւ ընդունելու իր առաքինութիւններուն վարձքը:

Տոկուն եւ յարատեւ աշխատող մ'էր, ճանչցող դիւրասահ ժամերուն յարզը, կորուստ էր իրեն համար դատարկ եւ անզոր ձեռք մը վայրկեանը: Ծարտար՝ մըտքով եւ ձեռքով, դիտէր փոփոխել ծանր եւ սպասիչ ուսումէ մը վերջ, սթափեցուցիչ եւ հնարիմաց ձեռագործ մը: Տակաւին աշակերտ՝ ինքնօգնութեամբ ուսումնասիրած էր եւրոպական սղագրութեան զանազան տեսակները, եւ անոնց վրայէն կազմած հայկականը՝ զոր կը գործածէր եւ իր աշակերտներուն կ'աւանդէր: Գեղագրութեան եւ զձագրութեան մեծ յարմարութիւն ունենալով, այնքան զարգացուցած էր՝ որ ոչ միայն վարժարաններու մէջ ստանձնած էր անոնց դասախօսութիւնը, այլ եւ իրր ժամանց՝ նկարչութեան ալ հետամուտ ըլլալով, մանրանրկարներէն զատ թողած է իր ճարտար ձեռքին արդիւնք՝ մեր հանդուցեալ հայրերէն ոմանց դիմանկարները եւ ուրիշ սըրբազան պատկերներ: Փայտի եւ քարի վրայ փորագրած իր պատկերները՝ շատերուն քով կը մնան իրմէ իրր անոյճ յիշատակ մը: Գոթուր չէր իրեն համար կարի մեքենան եւ զաշնամուրը զործածել. իր հնարած երգերէն մէկ քանին դեռ աշակերտութեան բերանն են: Նոյնքան ուշիմ՝ զործածելու մէջ ներկերը՝ զարդարելու համար վարագոյրներով բեմ մը, որքան ղեղերը՝ յանկարծական եւ երազ օգնութեան հասնելու տղոց, պատելու կամ հականխելու համար վերքեր, կաթեցնելու համար աչքի մէջ հեղուկ մը, կամ մեղ-